

Մ Ս Ե Ր Ե Լ Ա Ռ Ի Ք Բ

Մ Ս Ե Ր Ե Լ Ա Ռ Ի Ք Բ

Տահաճի Պիճանգիճ թողադուրդ:

Վաղրիս գրեթէ երկու տարւոյ պէտք ունէր արեւմտեան Ափրիկէի՝ Տասնձեռն սեւաւ մորթ իշխանն կատարելապէս նուաճելով Տպատակեցընեան: Եւ այս գործն՝ որ գաղղիացի Տոտս (Dodds) զօրապետին էր յանձնուած, ստուգիւ գիւրին չէր, որովհետեւ առ Տասնձեացիս ոչ միայն ազգին ընդհանուր պաշտպանութիւնն նուիրական պարտք կը համարուի, այլ նաեւ իշխանն անձին պաշտպանութեան համար ունի Ամուշեան քաջամարտ գուռը մը, որ 800 մարտիկ յամուսնութենէ ինքնակամ հրատարեալ կանանցմէ կը բաղկանայ, որոնք իրենց յանգրնութեամբն ու քաջարտութեամբն այրերն ալ կը գերազանցեն: Իրենց պաշտպանութեան գործիներն էին՝ գաշոյն, գերանդի, աշնդն, եւ սակէ զատ ուրիշ բազմաթիւ կրկնահար հրացաններ եւ հին ատրճանակներ: Բայց այս ամենայն չկրցաւ իրենց օգնել: Եւստի 1893 Սեպտեմբերին գաղղիացիք պատերազմե վաստակեցան. իսկ իւր մարդիկներէն լքուած ու մասնուած Բաւաւաթ թագաւորն մերթ այս եւ մերթ այն գիւղի մէջ կը պահուէր, իւր անձին հետամուտներէն պրծելու համար: Այս աննպատակ բախտէն պատահլու եւ ֆէրիշերագութն ու իմանդատութիւնը շարժելու համար, 1893եորդ տարւոյ Սեպտ. 30ին Պէհանգին վերջին մարդադոհը կատարել տուաւ իւր քով մնացած սակաւամիւ գերիները մորթել հրամայելով: Սակայն դիք իւր ջերմ աղաչանաց շնչեցին, եւ գաղղիացիք ստակապէս կը հալածեին: Եւր վերջապէս յետին կարտութեան հետամտից մերձեանայ իմացաւ, մեծ ցաւով իւր մայրն ալ զոհել հրամայեց, որպէս զի անդի աշխարհքն իւր կէտէն հոյր հաւատարմութեամբ պատմէ հոս իրեն պատահեալներն որ թերեւս ստոր գարման տանին: Սակայն դեռ նոյն օրը Յունուար 25ին ստիպուեցաւ Պէհանգին փոքր գիւղի մը մէջ յաղթական գաղղիոյ կանաց առանց պայմանի անձնատուր ըլլալ: Պէհանգին Տոտս զօրապետին տարուեցաւ եւ անկից քոտոնն ծովեզրեայ քաղաքն՝ ուր կաղնու ստուար տախտակներէ շինուած պատուարի մը իւր բաղմաներունը ընտանեօրը հանդերձ արգելուեցաւ:

Վաղրիացի նմանահան մը ինչպիսի իշխանէն որ իւր ընտանեօքն հանդերձ լուսանկար

շարունակեան, փրկարար շուռականի խոնարհ երկրպագութիւնը: Արդ ինչ որ Հիւրեկարսներու եւ Փիլոմեաններու քով մուտ սկսած է գտնել, կարող է Հռիփսիմէներու եւ Սաթիկիներու քայն ալ գտնել. եւ եթէ Հեղինակը ապագային այս տեսակ խնդիրներու հայեցող մատուցին մեջ ցիրուցան, յայտնի ու լռելեայն հաղորդած սկզբունքները ճոխացնելով մէկ ամիսի եւ լուսաւոր գլուխի մէջ դետեղէ, առաւել էսս շնորհապարտ կը կացուցանուի իր ընթերցողները:

Յովհաննիսիան ՄԻՏՐԱՆ. — Կոստանթնուպոլիս 1895 Տպագ. Առատուրեան. 12, էէ 16, 9հիմն 1 Ղը:

Հեղինակը ծանօթ է արդէն իր ժողովրդական բանաստեղծութեանց բովանդակութեամբն ուրիշ հրատարակութիւններով, որոնք հասարակութեան մէջ ընդունելութիւն գտած են: Իր «Սփոփանք Ռամկին», սպասուած է, իսկ «Իլլական կեանքի Նուազներ», արդէն երկրորդ տպագրութեան արժանացած են. այժմ կ'ընծայէ մեզի Հեղինակը իր թէեւ փոքրիկ բայց սիրուն քնարիկը, որ ութը համեմատաբար համառու ու ընդարձակ ոտանաւոր (ժողովրդական երգեր) կը բովանդակէ. «Համօ», «Անճարակ», «Ընթերցիկ խաթուն», «Խաչն առաջը», «Խման գիշերը», «Թըրալը կեմ», «Արժապետին Յորբեւանը» եւ «Նոր փեսան» են այս երգերուն խորագիրները: Ռատուորներն ընդհանրապէս լուս կազմուած են սահուն են. «Խման գիշերէն» հետեւեալ պատասխիկը

Ուր միտաց, ուր է առ տարի գարուն,  
Փոշին ու քրտինք ամառ օրերուն,  
Հաստաւ փստ ածուխ, կը տիրէ ձմեռ,  
Փողոյն ինկեր եմ, կէս մերկ կիսամուռ:  
Խօսքը մէջերիս, ալ շունիմ շապիկ,  
Ոտքերս որ ըսես, շատոյց են բապիկ,  
Ա՛խր կը քաշեմ շոր հացի մը քլում,  
Վայ է ինծի պէս մարդուն շուքլում:  
Հայ, գէշ կատակ չէ, ծերուկ Ս. Յակոբ,  
Թութուէ մորտքդ, ձուռն թափէ լոփ լոփ:  
Ո՛վ, ո՛վ, ինչ ցորտ է, ստուեր է գետին,  
Զըմուռ կայ ձըմեռ, գեռ ասոր ետին: Եւն

Փոքր ի շատ լոյս կը սիրէ. «Ընթերցիկ» ներքին յատկութեան ու լեզուական նկարագրին վրայ. Պր. Յովհաննիսեան սիրող է ժողովրդական պարզութեան, իսկ լեզուի կողմանէ է հետեւի ոչ այնչափ ժողովրդական իսկական ուսմիտէն որչափ ընտանեկան բարբառի: «Քնարիկն» ութը թերթը յաճախ յանկուցիչ տպագրութիւն կը թողուն ընթերցողին վրայ:

Հ. Ա. Ա.



պատկերն հանելու հրաման տայ: Պէ՛հանգին ա- սոր մեծ սիրով հաւանեցաւ, բայց — թերեւս անվատահոռութենէ կամ լո՛կ Տեառարբորութիւնէ՛ — այն անծանօթ կազմանքը նախ տեսնել ու- ղեց, զոր եւ մեծ փափագանք ըննեց: Իւր ան- բաժին եւ արծաթէ գրուագ ընտիրողն առ ժամանակ իրեն ընկերակցող գաղղիացի հրամանատարին ձեռքը տալով՝ իւր կայսերական գլուխը կաղ- մածին սեւ շղարշին տակ խոթեց, եւ շատ կը զուարճանար ապակեայ տախտակին վրայ ան- ձանց եւ աւարկայից հակառակ պատկերները նշմարելով: Յետոյ գործուոյն տոջն նստած՝ կենդանագիրն հանել տուաւ երկայնաբուն ծխա- փողն բերանը դրած: Ապա կանանց եկաւ կարգը, որոնցմէ երեսունհինգն էր քոտոնու իրեն ըն- կերակցած էին. բայց իշխանն սասնց մէջէն տասն- աւհինգ հոգի ընտրեց, բնականաբար ամենէն գեղեցիկները, որոնք թագաւորական ցեղէ էին. ասոնց մին մետաքսեայ լաթի (foulard) մը մէջ ոսկեղէն թքաման մը կը բռնէր, զոր բոլոր օրը թագաւորին ետեւէն պէտք է որ տանի:

Մեր սեւամորթ իշխանն գեռ միշտ կը յուսար որ իւր կորուսած փառաւորութիւնն վերստին կը ստանայ. բայց Գաղղիացիք այլազգ կը մտածէին: Պէ՛հանգինի գեթի խնայէն յա- ուաջ զՏահոմե երկու թագաւորութեան բաժ- նած էին, եւ իրենց անուանած ստուերական թագաւորն՝ որոնց մին Պէ՛հանգինի եղբայրն էր, գաղղիական վերին կառավարութեան ներքեւ իրենց թագաւորական գահուն վայելէն կը վայ- ելէին. եւ շատ ուրախացան երբ Գաղղիացիք ի քոտոնու ծանուցին որ Պէ՛հանգին Տեառ. սեղ պիտի տարուի, այնպէս որ ա՛յ վերստին դարձն անկարելի է: Պէ՛հանգին ցմիշտ հրաժեշտ տալու ժամանակ « թագու հիք » շատ տրամեցան, երբ իրենց հաստատ յուսոյն հակառակ մերժուեցան իրենց թագաւորին ետեւէն իրթմալու. երեսուն- աւհինգ թագաւորն շորս հոգւոյ միայն եւ նոյնապի տողց հրաման տրուեցաւ իրենց սիրողն ընկերակցելու: « Գաղղիացիք զքեզ պի- տի սպաննեն », գոչեցին անոնք որ հոն մնալու դատապարտուած էին, իսկ Պէ՛հանգին վայելուչ եւ աներկիւղ ձեւ մ'ըրաւ, որ իւր յաղթողաց վրայ ալ ազդեց. մտար կեցող Բրի՛վէ հարիւրա- պետին դառնալով ըսաւ. « Եթէ Գաղղիացիք զիս սպաննել կ'ուզեն, լաւ եւս է եթէ հիմայ մեռցընեն, ես պատրաստ եմ: » Եւ ասի այնպիսի պատուաբեր եւ զուարթ Տամանաթմեամբ կատարեալ օր ազատ եր երկիւղէ եւ մեծաբանու- թիւնէ: Սակայն Բրի՛վէ հարիւրապետն սպահով-

ցուց զինքն, ծանուցանելով որ իշխանն սակէ Տեռացընել քաղաքական հրամայեալ օրէնք է, եւ Գաղղիա իւր գերեաց հետ աղէկ կը վարուի: Վերջապէս նաւուս խարխիսը վերցուեցաւ եւ Պէ՛հանգին փոքր Անտիլլեանց Մարտինիկ կղզին հասաւ, ուր Ֆոդը Գարդէնսն իրեն բնակելու տեղ որոշուեցաւ:

Մտախոյզ գահընկէց Պէ՛հանգինի վրայք իրենց ընթերցողաց այլեւայլ տեղեկութիւններ տուին, բայց ինչպէս բնական է, շատ անճիշդ եւ մտածաբ բողբոջին սխալ, զ. օր. Փարիզի ծանօթ «Figaro» լրագիրն կ'ըսէ թէ Պէ՛հանգին թա- գաւորն իւր բովանդակ կառավարութեան ժա- մանակ Գո-շի եւ օրբստօրեայ լուսամտնց բա- րեբեր ազդեցութիւնն ամենեւին չէր գիտեր: Ասոր դէմ գարձած Ափրիկէի Տեռացողութիւն Բով՛հ- շէա՛ իւր « շերբուսն » գրութեամբը, որմէ հե- տեւեալս կը քարկնէ: Մեծ մոլորութիւն մըն է կարծել թէ սեւամորթը շին լուսացուի: Ամէն- քը կը լուսացուի, եթէ ունին լուսացուելու ջուր: Քաղաքականացելոց մէջ միայն կը տեսնենք մար- դիկի, որոնք ստորութեան բնածին խնամց բնա- կան պատուէրները կը մոռնան: Պէ՛հանգին ծոցի եղերաց սեւամորթաց քով մեծ նշանաբութիւն ունին օրբստօրեայ լուսացունք, եւ ինչպէս իւր հպատակները՝ նմանապէս ինքն Պէ՛հանգինն օրն երկու անգամ իր լոգանար: Եւրոպացոց ծով- գերեայ հաստատութեանց մէջ միայն՝ ուր սեւա- մորթը ստիպուած են քրտնահոնջ աշխատիլ, սակաւ իրենց ցեղին մաքրութեան ընդառայն աչ- դուսն կը կորսնցընեն: Բայց մաքրութիւնն իրենց քով այնպէս բնածին է, որ երբ սպիտակամոր- թաց տունը պաշտօն մ'ունենան, իսկոյն ասոնց անուան հնէգնական անական մը կը կցեն, երբ օրական Գո-շը շին կատարեր: Ափրիկէի ներքին կողմերն ալ ամենէն ստորին վայրերն անգամ իւր մարմնոյն մաքրութեան այնպիսի հոգ կը տանի՝ որ յեւրոպա գեռ անծանօթ է: Երբ օ- թեւան մը կը հասնէինք, մեր բեռնակիրներուն առաջին հոգն էր կարգաւորեալ լուսացուիլ: Ի՞նչ արք, թէ՛ կանայք եւ թէ՛ տղաք առտու եւ իրի- կուն կը լոգանան, իրենց մարմնոյն վրայ աճառն կը քսեն եւ կը խողանակեն: Իրենց աճառն է՝ մոխիր եւ ձէթ, նոյնպէս սպունգը՝ ափ մը բարակ արմատներ, իսկ կոնքը՝ սնամէջ գդուս՝ մը: Սեւ- մորթիք կը հաստատեն թէ մենք սպիտակամորթքս իրենց՝ համար սուր եւ անհամը հատ մը կ'ունեն- նանք, թէ՛ եւ նոյն իսկ մաքրութեան պատուէրները խնամով կատարենք: Բովանդակ աշխարհիս վրայ ժողովուրդ մը միայն կը ճանչնամ, որ այս

նկատմամբ զասոնք ալ կը գերբազանցէ. այս ժողովուրդն է շինացիք: Գեռն կը յիշեմ թէ քննչպէս զարմացայ երբ ճննական փոքրիկ գետի մը քով ասոնց լուացումը տեսայ: Ասոնք ստորին դասակարգէ մարդիկ էին, գլխաւորաբար բռնաակիր, որ տաժամանք աշխատութեամբ իրենց հացն կը վաստըլին: Նախ եւ յառաջ ընդհանուր գետի բաշխիք ըրինէ. եւ ապա սկսան մասնական լուացման. իւրաքանչիւր ոք թէ աւանջաց, թէ ռնգաց, թէ բերնի համար զատ զատ փոքր սպունգ մ'ունէր, իսկ լնգուն մաքրելու համար հնդիկ եղեգէ փունջ մը: Այս լրգանքը մէկ ժամ կը տուէր՝ օրուան աշխատութենէ ետեւ, եւ ապա կերակրել կ'երթային:

**Տ Ն Տ Ե Ս Ս Կ Ե Ն**

Ժողովի մշտնոյն/թիւն ի սեննիկի:

Նաղկի մշտութիւնը թէ աղնու եւ թէ շահար զբազում մին է. սակէ զատ բարոյական նշանակութիւն մ'ալ ունի, ծաղկաբուծութեամբ զբաղողներուն կարգաւորութեան եւ մարտութեան օրինակ կ'ըլլայ, եւ իւր թէ բանաւոր արարած՝ կ'ուսուցանէ մարդկան բազմակերպ ծաղիկներէն Արարչին ամենակարողութիւնն եւ իմաստութիւնը հետեւցնել: Նաղկի մշակել բաղձացողը, պէտք է որ ինչ ինչ կանոն գիտնայ. անոր համար ամենէն կարեւոր կանոններէն մէկ քանին կը դնենք հոս: Ընդհանրապէս պարտիպանաց ուղղակի հարցումը այս են թէ՝ «Քանի՞ անգամ այս կամ այն տունին ուռգելու եմ: Ե՞րբ բոյսերն աւելի մեծ ամաններու մէջ պէտք եմ փոխադրել: Այս երկու հարցմանց ալ բնականաբար պարտիպանն անվերջ պատասխան մը չի կրնար տալ. ըստ որում առաջինը՝ թէ «Քանի՞ անգամ ուռգելու եմ», ուղղակի սեննիկն բարեխառնութենէն կախում ունի. իսկ երկրորդը՝ «Ե՞րբ աւելի մեծ ամաններու մէջ փոխադրելու եմ», անկող աճմանէն: Տնկերն անմիջապէս ուռգելու է, երբ ամանին մէջի հողը չորցած է. սակայն ցորչափ սնկերը լիովին զարգացման եւ աճման մէջ են, լաւ եւս է օրը մի անգամ ուռգել, բայց ջուր արուած միջոցին թաղարին տակի ծակը բանալու է, որպէս զի ջուրը դուրս վազէ: Փորձառութիւնը կ'ուսուցանէ մեզի, որ կախով փայտ ունեցող կամ խոտազգի բոյսեր՝ զ. օր. խորդենի, աղուետակ, արեւադէմ եւ այլն, չեն վնասիր ինձի օրերով չռոտգումն, ընդհակառակն կարծր փայտ ունեցող բոյսեր, զ. օր. վարդ, լեռնաՎարդ, կամելիա՝ նաեւ միօրեայ պակասութեամբ ջրոյ խկոյն կը շորնան: Տնկերն աւելի մեծ

ամաններու մէջ փոխադրելու համար սպասելու է մինչեւ որ արմատները հողին մէջ կարգաւորուալ տարածուին եւ հաստատուին: Ենտոյ տունը թաղարէն առնու է, բայց առանց հողն արմատներէն թօթոնելու: Սեննիկի տնկոց մեծագոյն մասին յարմար հող գտնելու համար առանձին ծաղկաշխութեան պարտեղներ ունենալու է: Բայց եթէ մեկն առանց իւր ժամանակին ու աշխատութեան ինչպէս ինքն անձամբ զայս հոգայ, այնպիսոյն կոնարեր ծառոց անտառներու եւ տերեւախիտ ծառատաններու մէջ գտնուած սեւ հողը կը յանձնէր: Նաեւ շատ անգամ բազմաթիւ տարիներէ ի վեր շատ փայտ կեցած տեղերու մակերեսոյթն երկու մինչեւ չորս մասնաչափ թանձրութեամբ սեւ հող կը գտնուի: Բոյսերու ինչ ինչ տեսակներն այլեւայլ հող ալ կ'ուզեն: Արեւոցայն յիշատակուած անտառի հողը պարտիկի հողի հետ խառնելով սեննիկ տնկոց մեծագոյն մասին յարմար է: — Թէ հոտաւետ ծաղիկները գիշերը ննջարանի մէջ առողջութեան վրայ որչափ վնասակար ազդեցութիւն կ'ընեն, կարծենք թէ առ հասարակ ամենուն ծանօթ է:

**Ն Ա Ր Ե Լ Ա Ռ Ի Բ**

Չնոց ծերունայը:

Չնոց ճարտարութիւնը բնածին չէ ի մեզ, այլ յարատեւ կրթութեան ստացումը: Արեւմտեան երբ ձեռքը ճարտարութեան բարձրագոյն աստիճանը կը հասնի, մինչեւ ցերեզնիս կը պաշէ եւ կրթ կը սկսի ծերանալ: Արդարեւ շատ հետաքրքրական ու կարեւոր կ'երեւան այս հարցմունքը: Եստեմի է թէ՝ երեւելի քաջահմուտ վարպետներ եւ մեծամեծ արուեստագէտներ յայտ մացահատութիւն են. որովհետեւ ինչպէս իրենց յանձարն եզակի է, նմանապէս իրենց ձեռքներն առանձին ճարտարութեամբ զարդարուած են: Բայց ընդհանուր նշանակութիւն մ'ունի չափաւոր հանձնարով մարդ մը, եւ մասնաւորապէս գործատանց մէջ ծառայող գործաւորի մը համար՝ ձեռաց ճարտարութեան փորձը: Սիր չէյմը Էրիքսոն Պաւան անգղացի բժիշկը, լրագրի մ'ըսածին համեմատ՝ յրթեացս ամաց այս իրողութիւնը փորձեց Պիլմինկէմի եւ Սթեֆֆորտալայրի գործատանց մէջ գիտնականը գտած է՝ որ եթէ գործաւոր մը 17 կամ 18 տարւան գործատուն մտնէ, ձեռաց յարողակութիւնը յարատեւ կրթութեամբ սակաւ աւելի մեծ կ'ըլլայ, մինչեւ որ 30 տարւան միջոցի մէջ՝ ալ կատարելութեան ամենաբարձր աստիճանը հասնի: Չոր օրինակ 30

տարի անընդհատ կոծակ շինելու զբաղած գործաւորը 6240 փրոսկրեայ կոծակ կը շինէ որ ըստ օրէ: Այս բարձրագոյն յաջողակութիւնը կը պահէ ձեռքը՝ երբ գործաւորը մինչեւ կենաց 40 երորդ տարին ողջ առողջ մնայ: շէշդ այս ժամանակէն կը սկսի ճարտարութեան նուազումը. եւ Պոսան այս անհրաժեշտ յեղիութիւն Տեօեւեալ Թուերով կը լուսարդէ: Զարտար գործաւոր մը, կ'ըսէ, կոծակի գործարանի մը մէջ կրնայ շաբաթը 45 շէլլինկ վաստակել. 45 երորդ տարիքին՝ իւր վաստակը կը նուազի՝ կ'ըլայ 38 շէլլինկ. իսկ 65 երորդին՝ կ'իջնայ 20 շէլլինկի, ենթադրելով գործաւորը միշտ առողջ մնացած: 2 եռաց տարածամ ձերանաշն ամէնէն յառաջ այն գործարաններու մէջ դիտուած է՝ որոնց գործոցն մեծամասնութիւնը ձեռքը կը կատարէ: Օրինակի աղագաւ, եթէ մտածենք որ գործաւոր մը Շէֆֆիլտի զեկլինի գործարաններուն մէջ օրը 28.000 անգամ կը մրճահարէ, զարմանք չէ՝ եթէ ջղերը հետեւաբար հասնին: Ուրիշ արուեստներով՝ յորս բոլոր մարմնով կը գործուի, ձեռքն այնչափ կանուխ չէ ձերանար: Ուստի ձեռաց յաջողակութեան պահպանութիւնը ձեռք բանող գործաւորին զիւար որ սարուսան է, եւ զանյուր է որ ձեռուըններն անգան ձերանան. որուն կը հասնի՝ եթէ իւր բոլոր անգամներն ի միասին կրթէ եւ զբաղենք: Եւ ահա այս օրինակէս կը տեսնենք՝ թէ ստեպ ստեպ մարմնավորութեան ընել եւ բացօթեայ վայր մը խաղեր խաղալ՝ այսպիսի աշխատանց համար շատ հարկաւոր է: Բայց նաեւ ուրիշ անձիք կրնան սոյն գիտողութենէս օգուտ քաղել, իրենց անուշին ձեռաց՝ կանխահաս ձերութենէն պահպանուելու համար:



Սնուանք մասնակցողայ 2 եռագրաց Յուցակի հրատարակութեան:

- 25. Վեմպտիւ Ըսպետ Ա. Խ. Զուռնի, որ հաճեցաւ 100 Ֆր. ուղարկել:
- 26. Պէնկայլե Սօիական Ընկերութիւն:
- 27. Ամենպատիւ Իսահակ Իսաբօքիէ, Արքեպիսկոպոս Լեմպերկի հայ թեմին, որ այս աւթիւ մեր մատենադարանին նուիրեց քառասունչորս ձեռագիր:
- 28. Մեծպտիւ Վիշէն Էֆ. Էօլասեան:
- 29. Արեմպտիւ Տ. Յովհաննէս Աւագ Քհչ. Մկրտչեան:

ԽՄԲ. « ԷՆՆԻՒՍԻ. »



**ՔԱՂԱՔԱՄԱՍ ԵՏՈՒՐՔԱՆ**

Ղինձաւ, 26 Յուլիս, 1895:

Վերջին օրերս եւրոպական մամուլը զբաղեցնող նշանաւոր դէպքերէն մին է Աստրիոյ պետական խորհրդարանին պահպանողական, լինական եւ ազատամիտ կուսակցութեանց մէջընթիւն հաստատած Դաշնակցութեան (Coalition) Յունիս 19ին պատահած վերջնական քակումը: Այս դաշնակցութիւնը, որ մերձաւորապէս երկու տարի յառաջ Կոմս Թաֆէ վազեմի նախարարապետին ներկայացուցած ընտրական մէկ նոր օրինագծի մերժման առթիւ եւ «պետութիւնն արմատական տարրներու դէմ՝ պաշտպանելու նպատակով, հաստատուեցաւ, ունեցաւ իր լաւ օգուտները, քայց եւ յոռի հետեւանքներ: Քակտման իսկական պատճառն է արատամիտ կուսակցութիւնը, ըստ որում՝ վերջինս իր մշտնջողական սկզբունքը ձեռք առած՝ կ'ընդդիմանար Սլովիններուն, որոնք Չիլի քաղքին գերմանական վարժարանին մէջ ուր սլովին աշակերտները մեծամասնութիւն կը կազմեն, գերմանակամներուն յարակից չորս ազգային-դպրոցական լեզուաւ դասարաններ ունենալ կը պահանջէին: Արդ երբ ուսմանց վարչութիւնն այս արդարացի պահանջման զորացում՝ տալ վճռեց եւ միւս երկու կուսակցութիւններն վարչութեան կողմն ելան, ազատամիտ կուսակցութիւնն որոշեց՝ «ազատամիտօրէն, մնչել, եւ վերջ ի վերջոյ խզեց իր դաշնակցութեան հետ ունեցած կապերը:

Դաշնակցութեան քայքայմամբը լուծուեցաւ նաեւ այս երեք միաբանեալ կողմնակցութեանց անդամներէն Կոմս Վինտիշ-Կրէցի նախածննութեամբ կազմուած պաշտօնաւարանը, եւ անոր տեղն անցաւ պետական պաշտօնեաներէ քաղկացած ժամանակաւոր վարչական ժողով մը, որուն Կոմս Գիլմանսէկ ստորին Աստրիոյ փոխարքայն, զահեղեց անուանեցաւ:

Մայիս 29ին կատարուեցաւ Վիննայի նոր քաղաքապետի ընտրութիւնը, ո-